

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

«Սիոն» ի նախորդ թիւով հաղորդած էինք Էջմիածնի Մայր Աթոռոյ Գերագոյն Հոգևոր Խորհուրդի կատարած անօրինութիւնը, 1937 ին գումարելի Հաւատքի և Կարգի Եկեղեցական Համաժողովին հանդէպ Հայաստանեայց Եկեղեցւոյ ունենալիք վերաբերմունքին և մասնակցութեան և հետևելիք ուղղութեան, ինչպէս նաև նշանակուած ներկայացուցիչներուն մասին :

Այդ պաշտօնագիրը, զոր, մեր խոստման համեմատ, կը հրատարակենք «Սիոն» ի այս թիւին մէջ, նշանակալից է քանի մը տեսակէտներով, և ի դէպ՝ մասնաւանդ թէ օգտակար իսկ պիտի ըլլար քանի մը բառով անդրադառնալ անոր մէջ աւելի կամ նուազ որոշ կերպով շօշափուած այն կէտերուն վրայ, որոնց նկատառումը կրնայ թելադրական ըլլալ մեր եկեղեցւոյ կամ ազգային-եկեղեցական ներկայ կացութեան համար մասնաւորապէս :

Առաջին մտածումը՝ զոր անիկա բնականօրէն կը հարկադրէ մեզի, սա զաղափարն է ինքնին թէ Մայր Աթոռոյ հոգևոր իշխանութիւնը զոյ է Էջմիածնի մէջ, և կը զսնուի զործօն դիրքի վրայ. Համազգային Եկեղեցական Համաժողովի վարչութիւնը զիտէ զայս, և կը ճանչնայ Գերագոյն Հոգևոր Խորհուրդը, իրև և Հայ Եկեղեցւոյ նուիրապետական իշխանութեան վարիչ վերին մարմինը և զործադիր իշխանութիւնը, ինչպէս է արդարև ան, զէթ առժամաբար, անցեալէն փոխանցուած իսկական և ներկայէն պարտադրուած իրական կարգ մը հանգամանքներու հետևանքով :

Մէկ կողմէ՝ ո՛րքան ուրախալի է այս երևոյթը մեզի համար, միևս կողմէ՝ նոյնքան կազդուրիչ է նաև անշուշտ այն իրողութիւնը թէ այդ իշխանութիւնը զերծ է, իր մէջ կամ շուրջը զործող որ և է արգելիչ ազդեցութիւններէ, և ազատ է կիրարկելու իր իրաւասութիւնները՝ ընդհանուր Քրիստոնէութեան հետ յարաբերութիւններ մշակելու և ինքնուրոյն եկեղեցիի իր ազգային իրաւունքները արժեցնելու տեսակէտով :

Երկրորդ սփոփարար կէտը՝ համեմաշխ սիրոյ և արդարամիտ վերաբերմունքի այն կապն է, որով ա՜հ իրարու հետ կը շարունակեն սրտակցած մնալ և երևիլ ընդհանրական Հայրապետութեան Մայր-Աթոռը և Տանն Կլիկիոյ Կաթողիկոսութիւնը : Այս վերջինը խորապէս գնահատելի զգացումով մը փափաք կը յայտնէ

որ Համաժողովին առջև Հայաստանեայց Եկեղեցին ներկայացնող պատուիրակներէն մին Կիրիլեան եպիսկոպոս մը ըլլայ՝ Մայր-Աթոռո՛յ իսկ որոշումով, ու առաջինը ազնուազգաց փափկանկատուութեամբ կ'ընդառաջէ իսկոյն այդ իրօքը :

Ո՛չ Էջմիածնի մէջ կը տեւէ ուրեմն այլ ևս այն խոժոռ խստութիւնը, և ո՛չ Կիրիլեան կսկիծներու ճամբուն վրայ կը հեկայ ցասկոտ դիւրագգածութեան այն ողին, որոնք, դեռ պակաս քան կէս դար առաջ, Գէորդ Գ.ի և Քէֆսիպեանի օրով, ստեպ ցաւալի տեսարաններու թատր կը դարձնէին Հայ Եկեղեցւոյ նուիրապետական բեմը :

Հաւատքի եւ Կարգի աւետարանական մեծ ոգեւորութեան առջեւ Հայաստանեայց Եկեղեցին պիտի ներկայանայ մէկ սիրտի՝ այսինքն միատարր հողւոյ՝ սիրով, եւ մէկ ճակատի՝ այսինքն աներկմիտ տեսութեան վճռականութեամբ: — Խոստովանի՛նք. դէպքերը չէ միայն որ հետզհետէ ստեղծեցին մեր կրօնական և եկեղեցական կեանքին մէջ բարի կարգի և բարենշան հաւատքի այս կացութիւնը, այլ անձե՛րը նոյն ատեն և աւելի՛ իսկ թերևս: Հայրիկ՝ անոյշ, Իզմիրլեանի՝ ուղիղ, և Գէորդ Ե.ի բարի նկարագիրը, հոն՝ Արարատի ոտքը, և Սահակ Բ.ի վճիտ սիրտը՝ ասդին Տաւրոսի լանջքերուն վրայ, և հիմակ հոս մեր մօտը՝ Լիբանանի հովանիին տակ՝ իր զիտուն և ժիր Աթոռակիցին բարձր հայեցողութիւնը քիչ չտքնեցան, կազմելու և կերտելու համար այդ զոհացուցիչ դրութիւնը: Ժամանակը և միջավայրը ատաղձը միայն կը հայթայթեն պատմութեան կեանքին. մարդիկ են որ կը ձևակերտեն և կ'ողևորեն զայն, այդ ատաղձը. ու մեր հողերը պետերը, յորդորուած և նոյն իսկ հարկադրուած անշուշտ միշտ՝ ժողովուրդին բարի և խաղաղասէր ձգտումներէն, առաջնորդողի կարևոր բաժինն է որ ունեցան անտարակոյս, այդպիսի վիճակի մը զոյաւորման և յառաջացման մէջ:

Երբորդ պարագան, զոր աւելորդ պիտի չըլլար վեր աւնել հոս, ուղղութեան հակիրճ այլ շեշտուած այն զիծն է, որ այդ պաշտօնագրին մէջ կը ցուցուի հայ եկեղեցւոյ ներկայացուցիչներուն, իբրև կանոն իրենց հետեւելիք ընթացքին՝ բազմաթիւ եկեղեցիներու և այլազան հասարակութեանց պատգամաւորներէ բաղկացած այդ մեծ գումարումին մէջ:

Ինչպէս անունն իսկ կը բացայայտէ, կրօնական ըմբռնումներու և համոզումներու, այսինքն քրիստոնէական վարդապետութեանց եւ զաւանական սկզբունքներու, և այս ամէնքէն ծնունդ առած բարոյական կեանքի և վարչական տեսութեանց մթնոլորտ մը պիտի ըլլայ Հաւատքի և Կարգի Համաժողովը:

Հայ պատգամաւորները՝ Հաւատքի հարցերուն մէջ իրենց ուղեցոյց պիտի ունենան հոն Շնորհալի Հայրապետի «Ընդհանրական»ը, իսկ կարգի վերաբերեալ հարցերու մէջ՝ Հոգելոյս Օրմանեան պատրիարքի «Հայ Եկեղեցի»ն: — Պարզ է թէ Կերագոյն Հոգևոր Խորհուրդը պիտի չկրնար լաւագոյն մտածումէ մը ներշնչուիլ իր Հրահանգին այդ կէտը բանաձևած միջոցին: Շնորհալիի դարը եկեղեցական միութեան զաղափարին մեր մէջ մշակման և կենսաւորման այն շրջանն է, ուր մեր Եկեղեցւոյ ազգային ողին կրցած է ճշգել, առանց բան մը պակեցնելու իր ինքնութեան զգացումէն, ընդհանուր համաձայնութեան աւետարանական կանոնը: Ու Շնորհալիի միտքը մեր մէջ եղած է հողւոյ

և սրտի անզուգական և ազնուազոյն մեծութիւններով բարձրացած այն իմացականութիւնը, որուն մէջ զերպանց կատարելութեամբ կերպաւորուած է քրիստոնէութեան եղբայրութեան յղացքը: — Այդ դարուն և այդ միտքին զեղեցիկ զործն է եղած «էսկաններուն մէջ միարան և երկրորդականներուն մէջ ներող» լինելու սկզբունքին վերջնական որդեգրումը մեր հաւատքի կեանքին մէջ:

Իսկ Օրմանեան մին է եղած մեր մէջ հմտութեան եւ փորձառութեան իրապէս տիրացած վերջին ժամանակի այն բացառիկ գլուխներէն, որոնք կարող եղած են ներդաշնակել զազափարն ու զործը, բարոյական եւ վարչական զորձառութեանց մէջ պահելով միշտ համաձայնութեան զիծը: Իր լայն զարգացումը եկեղեցական իրաւաբանութեան մէջ, եւ լայնազոյն եւս փորձառութիւնը պաշտօնական եւ հովուական մարզերու մէջ, բայց այս ամենէն աւելի թերեւ, իրեւ ուսուցիչ եւ մատենադիր Հայ Եկեղեցւոյ պատմութեան և զրականութեան՝ իր կատարած բազմազիմի ուսումնասիրութիւնները այդ զեպինին վրայ, իր անունին կապած են այդ տեսակէտով հեղինակութիւն մը, որ այնքան անվիճելի կերպով երևան կուզայ իր «Հայ Եկեղեցի» հատորին մէջ:

«Ընդհանրական» ըլլալով եւ այդ զործը բիւրեղացումն են Հայաստանեայց Եկեղեցւոյ վարդապետական ըմբռնումներուն եւ կանոնական տեսութեանց, եւ հետևարար ամենէն պայծառ և զործնական խորհրդատուները՝ Հաւատքի և կարգի վերաբերեալ խնդրոց մէջ մատնանշելու համար մեր ուղղութիւնը:

Հրահանգը պարտք կը դնէ Հայ պատգամաւորներուն վրայ՝ չթերանալ «յատկապէս յիշելու Հայ Եկեղեցւոյ ազգային-ժողովրդական ոգին, նկարագրելով նորա պատմական անցեալը, ընդգծելով արեւելքի բազմացեղ և բազմաթիւ ժողովուրդներու մէջ շարունակ քրիստոնէական կրօնին հաւատարիմ մնալը եւ նահատակ եկեղեցւոյ կեանքով ապրիլը», և այլն:

Սրտառուէ ինչ մը կայ այս բառերուն մէջ. — Աշխարհի միւս մեծ և բարգաւաճ ժողովուրդներու հոգևոր պատգամաւորները եկեղեցական այդ Համաժողովին պիտի ներկայանան բովանդակ շքեղանքովը այն ամէն առաւելութիւններուն, որոնք փայլն են կիրթ և զարգացած, հարուստ և անդորր կեանքի բարիքներով զօրացած ազգերուն. անոնք իրենց հետ պիտի տանին ինչ որ իրենց աստուածաբանական, իմաստասիրական, քննական և այլ կարգի զիտութեանց շնորհներէն պիտի ստացած լինին իրեւ պերճ խօսքեր կամ խորիմաց մտածումներ, մերինները կը պատգամաւորուին իրենց հետ առնելու, ամենէն աւելի, իրենցմով ներկայացուելիք ժողովուրդին կեանքի փաստը, աւելի պատմութիւն՝ քան աստուածաբանութիւն, խօսքէ աւելի պատկեր. բառերէ, շեշտէ և շարժումներէ աւելի՝ սպարուած և քրիստոնէութեան համար կրուած տառապանքներու վկայարանութիւնը:

«Ազգային Եկեղեցի» ի զազափարը ընդվզեցուցիչ պիտի թուի թերեւս Համաժողովին աստուածաբաններէն շատերուն, որոնք վարժուած են մտածելու թէ եկեղեցին, որ քրիստոնէական համաշխարհային եղբայրութեան մեծ սկզբունքը միայն կը խորհրդապատկերէ, ի՞նչպէս պիտի կարենար սեղմուիլ անձուկ տիպոսի մը ներքև: — Հայ պատգամաւորներուն զործը պիտի ըլլայ ոչ միայն զգացումով այլ նաև պատմութեան խելամտող փաստարկութեամբը հասկըցնել Աւետարանական մտաւորականութեան այդ հոգևոր կաճառին թէ Արևել-

քի խաւարին մէջ նստած ժողովուրդ մը իր վրայ ծագած և իր հոգւոյն աչքովը տեսած լոյսէն ինքզինքը խալառ չզրկելու համար ստիպուած ըլլալով իբր ազգ կամ ցեղական համայնք իր բովանդակ լրութեանը մէջ կազմակերպուիլ, իր հաւատքին ու կեանքին ամբողջ ոյժովը սպառազինուիլ, և ազգովին ապրիլ քրիստոնէական կեանքը, ազգովին ապրուած այդպիսի կեանքի մը զիտակցութեան վկայութիւնն է լոկ այդ կարճ ըայց խորհուրդով և զօրութեամբ լեցունկ բառը « Ազգային », ըստ ինքեան պատմական տիտղոս մը միայն, և սակայն նուիրագործուած ստորոգելիի մը չափ մեծարժէք սկզբունք մը մեզի համար — Այ՛ո՛, ուրիշներ կրնան հոն տանիլ իմաստասիրական և ընկերային խորհրդածութիւններու ապացոյցը միայն, մենք պարտինք հոն զրկել կեանքին վաստը :

Պատշաճ էր անշուշտ, և կարևոր նոյն իսկ, որ Հայաստանեայց Եկեղեցին իր մասնակցութիւնը բերէր այս Եկեղեցական Համաժողովին, առ նուազն՝ հասկըցնելու համար Քրիստոնեայ Եւրոպային թէ Հայութիւնը, հակառակ անասելի տառապանքներու, որոնք ամէն օր կը կրծեն դեռ իր կեանքը, կը շահազրգուի միշտ որ և է ինզրով որ յանուն Աւետարանի և Քրիստոնէութեան կը խօսի իրեն, և պատրաստ է միշտ մտադիւր սիրով մօտենալ միութեան զաղափարին, բաւական է որ իր եկեղեցիին ազգային ինքնութիւնը տկարացնելու բնոյթն ունեցող որ և է ելքի չյանգի կամ չմիտի նոյն իսկ ան, ուղղակի կամ անուղղակի : Ի՞նչպէս իրականացնել, սակայն, ա՛յնքան բաղձալի ըայց նոյն ատեն այնչափ դժուարին նկատուած այդպիսի զործ մը :

Հարց մըն է աս, արժանի մասնաւոր հետաքննութեան : * * *

ՆՕԹ ԵՒ ՆԻՇ

Նոր Աւեսաբեր իր Մայիս 21ի թիւին մէջ, ակնարկելով Սիոնի Մայիսի թիւի մեր Աւստրալիայի Առաւմտաւորական խմբագրականին, կը նկատէ թէ Ս. Գիրքի հայերէն աշխարհարար առաջին թարգմանութիւնը (ըստ Encyclopaedia of Missionsի) կատարուած է ոչ թէ Վենետիկ և Միսիթարեանի մը միջոցաւ, այլ Զօհրայ անուն հմուտ հայկարանի մը կողմէ, և այլն — Դիտել կուտանք յիշեալ պատ. խմբագրութեան թէ մեր խմբագրականին մէջ երբեք չէր ըսուած թէ Վենետիկ տրպագրուած է, և թէ իր Հանրադատարանին հմուտ հայկարան Զօհրայը է նոյն ինքն Զ. Յովհաննէս Վարդապետ Զօհրայեան, անուանի Միսիթարեանը, որ 1805ին Վենետիկի մէջ տպագրելէ վերջ գրարար Ատուածաշունչի միահատոր և քառահատոր և ձեռագրական բազմատութիւններով հրատարակութիւնը, 1825ին և 1828ին ալ Փարիզի մէջ երկիցս տպագրեց Նոր Կտակարանի իր երկրորդաւ կոչուած հրատարակութիւնը, որ նոյն էջին վրայ զոյգ սխալներու մէջ իրարու կը հանդիպողքէ գրարարն ու Պոլսոյ աշխարհարարը : Իսկ թէ Ատուածաշունչի լեզուին ժողովրդականացման զաղափարը իր սկզբնաւորութեանը մէջ բողոքական միտքի ծնունդ չէ եղած բնաւ, ատոր իբր նոր ապացոյցներ կը յիշեցնենք նախ Յովհաննէս Կոլոտ պատրիարքի օրով և հրամանաւ Կ. Պոլսոյ մէջ 1806ին հրատարակուած հայատառ տանկերէն Առակաց Գիրքը, և 1832ին Շուշիի մէջ աշխարհարար հրատարակութիւնը Նոր Կտակարանի :

Սիոնի նոյն խմբագրականին առիթով, Պէյրութէն, նամակով մը և գրութեամբ մը կը տեղեկացուի մեզ թէ Նոր Կտակարանի պատմական մասը ծանօթագրութիւններով միասին աշխարհարար հայերէնով հրատարակուած է 1911ին նոյն քաղաքին մէջ, Յիսուսեան Հայրերուն կողմէ : Առաջին անգամ է որ տեսանք այդ առթիւ մեզ զրկուած այդ աշխարհարար և նոյնին երեք տարի վերջ հրատարակուած հայատառ թուրքերէն թարգմանութիւնները, որոնք արդարև ուշագրաւ են իբրև հրատարակական ձեռնարկ :